

ԼՃԱԿԻՍ ԶԿՆՈՐՍԸ

ԵՐԵԿՈՅԵՄՆ ԺԱՄՈՒՅԹ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՔ

(Տես Երես 274.)

Դ.

ՄՈՌԱՑՈՒԹԵԱՆ ԼԱՍՏԱՓԱՅՏԸ :

Հիմա որ ջրային ասպարիզիս գաղափարն ունիս, դարձուր մէյ մը աչքդ մոռացութեան մարդուս վրայ որ անոր ժառանգական բնակիչն է:

Իր ճակատագրին վճռովը անոր վրայ աստանդական թափառելու դատապարտուած, իբր ընչաւէտ ճոխութիւն չնշիննաւակ մ'ունի, փրկութեան տկար լաստափայտ: Այս իրեն բնակարան է, և միանգամայն գործանոց. առհասարակ երկու ձիրքն ալ յինքն կը բովանդակէ: Հազիւթէ երկոտասան ոտք երկայն և գոգեսչորս լայն, այնչափ խոր է որ չորս հոգւոյ ծանրութեամբ գրեթէ ջրին հաւասար կը խրի:

Վերէն անծածք, ըստ պիտոյից փախաթմըն է որ եղերքներէն դուրս կախուելով՝ իբր ծածք կը ծառայէ: Այն ատեն տան մը անկողնոյ սենեակը կ'ըլլայ, որուն յատակին վրայ իբր փափուկ անկողին՝ քուրջերէ շինած կապերտ մը կայ. կապերտ մը որ շատ անգամ երեք և աւելի աղդ աղզականաց որդւոց յորդիս աւանդեալ ժառանգութիւն է:

Այսպիսի կապերտ մըն է որ եղելոյն իբր անկողին կը ծառայէ: Եւ որչափ տարբեր մեր փետրալից հանգըստարաններէն՝ ուր մեր անգամք հեշտութեան քուն մը կը փնտուն, և աւազ, շատ անգամ ալ ունայն տեղ: Խսկ ինքը տաժաննելի աշխատութենէ մը ետքը երբ կը զգայ որ մարմինը իր հանգստեան ժամը կը պահանջէ, այն աղքատին պինտ անկողնոյ վրայ կը տարածի և անդորր կը ննջէ, մինչդեռ փոխութիւն ծածքը զինքը երկնից ցողէն կը պաշտպանէ: Երջանիկ քուն, զոր ոչ բազմահոգ վիշտք կը խռովին, ոչ չար խիղճ կ'ընդհատէ և ոչ մեղկ կենաց տկարութիւնք կ'այլայլեն: Երկնից մաքուր օդը անոր տուրեառը կը լարէ, և անդորրութեան օրհնութիւնը անոր խոնջ անգամները կը զօրացընէ:

Երջանիկ անինչութիւն որ լի ես օրհ-

թեամբ. այլ աւազ, որչափ սակաւաթիւ են անոնք որ զբեզ ճշմարտապէս կը ճանչնան: Ունայն փառաց հետամուտ և ճոխութեան գանձուց ծարաւի, աշխարհասէր մարդը կը տագնապի կենօք շափի. այլ եղկելին, դեռ ևս վայելք չսկսած, սև մահը կուգայ իր կենաց թելը կը կարէ և գանձուց ժողովը շռայլող ակնկալութեան ձեռքը կը մատնէ:

Իմ ձկնորսս ընդհակառակն միայն իր առօրեայ հացիկը հոգալու հետամուտ, ամենայն փառաց կամ ճոխութեան շահախնդրութենէ հեռի է: Հանդերձիկը միայն մերկութիւնը ծածկելու համար է. անոր համար ալ անոր խոշորութենէն չըխորշիր: Իր հագած վերարկուն՝ շատ մը աղդ մարդոց ձեռքէն անցած է, և վերջապէս իրմէն ալ այլոց պիտոր անցնի. վերէն՝ ի վար գոյնզգոյն կարկտաններով լի է. այլ ինչ վեաս. իր մարմինը կը ջերմացնէ և այդ շատ է: Աշխարհէս մոռացեալ ոմն համարուելով փառասիրութեան իղձ մը չունի որ զինքը դէպ ի պճասիրութիւն գրդէ: Ոչ երեկոյեան զրօսանք կան որոց հրաւիրուի, ոչ մեծաճաշ սեղանք կան որոց ակնկալէ, և ոչ պարահանդէսք կան որոց անհրաժեշտ ըլլայ իր ներկայութիւնը: Բնութեան անմեղ կոչունքն է միայն իր ճակատագրին բազդը, և անոր հանդիսից առջին՝ աղքատին հանդերձիկը լաւագոյն ընդունելութիւն ունի:

Այս ամենայն ձկնորսիս ներքին սենեկին աղքատին կարասիքն են. կու գայ ապա խոհակերոցը, այն անհրաժեշտ բարեկամը՝ որ ամեն մահկանացուի ետևէ կը վազէ: Այլ մէկդի ամենայն մեծութեան մըտածութիւնք: Անպաճայդ կենաց մարդուս, անպաճոյն խոհակերոց մը վայելէ յիրաւի. շեն իրեն համար այն փափկապէս համեմեալ խորտիքը, այն թուլամորթ կենաց զարդք, որ մարմինը այլայելով կեանքը կը համառօտեն: Իր ժուժկալ ու ժիր կենաց՝ սակաւապէտ ու պարզ կերակրիկ մը պէտք է. ուստի և անոր համեմատ ալ պատրաստութիւնքն ամենապարզ են:

Նաւակին մէկ ծայրը քառակուսի փոքր տուփ մը մոխրով լի՝ խոհակերոցին վառարանն է. տրցակ մը խոխեք բոցը արծարծելու որոշեալ անոր ածխոյ ողջոյն համբարանոցը, և կարմիր պղնձէ փոքր պտուկ մը անոր մէկ հատիկ կերակրոյ որոշեալ կարասը. խսկ իբր լրումն խոհակերոցին հողէ ստոման մը՝ որ միշտ ջրով լի է:

Համբարանոց մըն ալ ունի այս իր ուտելեաց պահարան. այլ համբարանոց առանց փականքի: Ողջոյն պահարը երեք կամ չորս

լիտր մսրացորենի ալիւր է, զուցէ եօթնեկի մը բաւելի։ Այս ալիւրը ձկնորսիս մանանայն է ամենայն համեմուց բովանդակող։ Եւ յիրափ, ոչ ոք երբէք խորտիկ կերած է այնպէս քաղցրահամ՝ ինչպէս ձկնորսիս թոլենդայն։ Ո՞շափ անգամ նախանձ չեմ զգացած տեսնելով ինչպէս անուշահամ կ'ուտէ այն ամենապարզ կերակրիկը։

Այսպիսի է ահա ձկնորսիս նաւակը տունն ու խոհակերոցը, որ և միանգամայն գործանոց իսկ է եթէ արուեստին գործիքներն աւելցընենք։ Չեն մեծազին արդարեւ ասոնք ալ, այլ խոշոր հիւսուածոյ արդիւնք։ Եռանկիւնաբար գամուած երեք շերտք որոնց վրայ հաստատուած կայ ուռկան մը երկայն մեղեխով։ Երկայն փորր կողովիկ մը զոր մէջքէն կը կախէ որսացածը մէջը համբարելու։ և մէկ քանի պիտակածեւ կողովիկներ որոնց վրայ ձկները պիտոր շարէ, վաճառանոցը և կամ քաղքին ճամբաները պտըտցնելու համար։

Նախնական արուեստի արդարեւ նախնական գործիք։

Ե.

ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐՈՒԵՍՏԸՆ:

Առւրը Գիրքը ջրհեղեղին աղետալի պատուհասը պատմելէն ետեւ, կը յաւելու ըսել, ինչպէս Աստուած մարդուս տկարացած բնութեանը վրայ խղճալով թոյլ տըւեր է որ այնուհետև մարդիկ կարենան կենդանեաց միս ուտել։ Այս թոյլտուութիւնը հաղորդելով կը լուէ։ ոչ աւելի խօսք մը կ'ընէ և ոչ այն մարդուն անունը կուտայ՝ որ առանց սիրտը խշխալու համարձակեցաւ առաջինն ըլլալ արիւն թափելու դիտմամբ մահագոյժ զէնքը վերցնել և անմեղ էակի մը կեանքը ջնջել, անմիջապէս մարմինը խարոյէի մը վրայ տարածելով։

Մտօքս դարուց մէջէն վեր սրանալով մարդկութեան որորանը կը մերձենամ, և այն անանուն անզգամբ երեակայութեանս առջին ելած կը տեսնեմ։ Չորքոտանեաց մսովը պարարտացած, գիրացած, հսկայցած, մազերը երկայն, մօրուսքը ցգօտի, հաստ բազուկները բացած՝ դանակն անմեղ հորթուկի մը վզին վրայ կը չողացնէ՝ անյագ որովայնին խորտիկ պատրաստելու։ մինչդեռ անմեղ կենդանին իր ճակատագրին՝ դառնութիւնը հասկընալով զարհուած աչօք սաստակիչ հարուածին կը մնայ։

Քստմնած այն տեսիլքէն, երեակայութեանս աչքը մէկ դի կը դարձնեմ, գեղեցիկ ծովակի մը վրայ նայելով։ Եւ ահա ինչպէս

թէ չար հոգի մը ըլլար՝ դարձեալ այն որովայնապարագատը կը տեսնեմ որ չորքոտանեաց մսովը չգոհանալով հազարումէկ հնարքներով վտանգէ անկասկած լուզականներն ըմբռնելու հետամուտ է, իր սեղանին խորտիկներն անեցնելու համար։ Այսպէս ահա քմաց հաճոյրը նախնական արուեստի մը սկիզբը կ'ընէ, որ ապա ծովաբնակ մարդկութեան ապաւէնը պիտոր ըլլայ։

Միտքս բազմացող մարդկութեանը հետքալելով դարուց վրայէն կը սրանայ, ցամաքէ ծովլ, ծովէց ցամաք անցնելով, մինչեւ Ադրիականին խորչս կու գայ կը հանգչի, ուր լճակիս մէկ կողմը ծերունի ձկնորսացացս առջին կը ներկայանայ. Եղկելին, կարծես թէ ինքն ալ անձամբ մարդկութեան որորանէն ելլելով, բազմադարեան կենօք մը ժամանակաց մէջէն ճանապարհորդեր է, մինչեւ չար բաղդին հրելովք այս լճակիս մէջ կործաներ է, ոչ այլ ժառանգութիւն ունենալով բայց եթէ իր նախնական արուեստին ամենախնական գործիները։

Այս խորչս մէջ ինկած բնութեան արուեստաւորին անուանը վրայ չեմ տարակութիր. բաւական է երեսը նայիմ, իսկոյն անունն առանց վրիպելու կը զուրցեմ։

Առաջին անգամուն որ ծերունի ձկնորսս քիչ մը ջուր ուզելու համար կզզեկիս դուռը մօտեցաւ, երեսը նայեցայ ուշաղրութեամբ։ Տարիները խեղճին երեսը հազարումէկ ակօսներով քալեր էին. շարունակ ծուլէն ողին ոսկը բնական ուղղութենէն շեղեր էր, թեթև տձեռութիւն մը տպաւորելով մարմնոյն։ Արեւն կիզիչ սաստիութենէն մարմինը այրած՝ երեսն ու թերը մութ պղնձի գոյն մը առեր էին։ Նուազեալ աչքերուն վրայ համբերութիւն ու համակամութիւն կը կարդայի. խեղճը կը տեսնուէր որ իր ճակատագրին հպատակ էր։

Ուշաղրութեամբ անոր նայելով և իր ապահով իր անուանը,

— Պատպա Պանի՛, ըսի, թեթև մը ժըպտելով։

— Այսուհետեւ պատասխանեց ինքն ալ, զարմացմամբ երեսս նայելով։

— Ուսկից կու գաս։

— Հոն տեղուանիքէն, ուր մինչեւ հիմա ձուկ կ'որսայի, պատասխանեց, լճակին մէկ կողմը մատովը ցուցընելով։

— Հատ լաւ. աղէկ որս ըրի՛ր ուրեմն։

— Ա՛ն, երանի՛ թէ գոնէ այսօրուան մարացորենս գնելու չափ բան ձեռք բե-

բած ըլլայի : Երկու երեք մանր ձուկ ու մէկ քանի ժժմակ՝ բոլոր աշխատանացս պատուղն են . և այնք ո՞րչափ կ'աժեն :

Խեղճը , այդ ըսելով տիրութեամբ գետինը կը նայէր : Առջի օրը մարացորենի ալիւրի բոլոր ունեցած պաշարը եփեր էր , որմէն հազիւ թէ քիչ մը բան մնացեր էր՝ անբաւական նոյն օրուան :

— Բօվեր Դոնի , ըսի , մի տրտմիր . Աստուած ոչ ոք կը թողու ձեռքէն . սիրտ ըրէ վատահութիւնդ իրեն վրայ դիր . կը տեսնես որ ինքը գործդ կը յաջողէ :

— Այո , այո , Աստուած մէկը ձեռքէ չթողուր , պատասխանեց ծերուկը . ես ալ վատահութիւնս Աստուածոյ վրայ դրած եմ . թէ որ ինքը չոգնէ ինծի այս հասակիս մէջ ինչ կ'ըլլայ իմ վիճակս :

— Մտիկ ըրէ , ըսի գարձեալ իրեն , բան մը հարցընեմ , երէկ գիշեր ուր էիր :

— Հոն հեռուները , պատասխանեց , կ'որսայի :

— Գիշերանց :

— Այո , գիշերանց :

— Ուրեմն տեսար , ըսի , այն լոյսը որ հոն հեռուները ասդիս անդին կը պատըտէր :

— Այն լոյսը ես էի , ըսաւ . բոլոր գիշերը ջահով աշխատեցայ , այլ ունայն տեղ . բան մը ձեռք չկրցայ բերել :

— Դու էիր , ըսի գարմացմամբ :

— Այո , ես էի , ըսաւ , ինչո՞ւ կը զարմանաս :

— Կը զարմանամ , ըսի , վասն զի չէի կրնար այն աստանդական լոյսին պատճառը հասկընալ :

Եւ յիրաւի գիշերը մութ և անլուսին էր . օդը հանգարտ , այլ երկինքը նսեմ ամպերով պողեալ էր : Այն մթութեանը մէջէն հեռուանց գեղնափայլ լուսոյ մը շառաւիզք աչքիս զարկին . ինչ ըլլալը գուշակել չէի կրնար : Խորին լուսութիւն մը կը տիրէր այն անմարդի ջրային անապատին վրայ , և միայն այն հեռաւոր լոյսը , ինչպէս թէ ոգի մը ըլլար , անշունչ ջրին վրայ կը քաւէր : Քիրաւի այն մթութիւնը , այն լուսութիւնը և անշուկ լուսոյն շարժումը , երեակայութիւնս կերպ կերպ անախորժ զգացմունքներով կը լեցընէին : Արդեօք առասպելական ոգի մը համարելու էի որ տրհաւրաց ծոցէն ելած ամայութեան մէջ կը քաւէր . ստոյգը գուշակել չէի կրնար : Եւ ահա հիմա տարակոյսա կը պարզէր :

— Ի՞նչ կ'ընէիր ուրեմն բոլոր գիշերը ջրին վրայ պատըտելով , հարցուցի գարձեալ :

— Փորձ կը փորձէի տեսնալ թէ բազգը կը յաջողէ ինծի քանի մը ձուկ որսալու :

— Եւ գիշերանց և առանց մեծ ուռկանի ինչպէս կարելի է :

— Է՛հ , մեր պարզ արուեստը մեծ ուռկանի պէտք չունի գիշեր ատեն . մեզի եռածանին միայն բաւական է :

— Եռածանի . ինչպէս կրնաս եռածանիով ձուկ որսալ :

— Շատ գիւրին է . բաւական է որ մարդ յանձն առնու գիշերանց արթուն կենալ , և բաղդն ալ իրեն օգնէ , որ ափառ , ինձի չօգնեց այս գիշեր :

— Խեղճ Դոնի , կը ցաւիմ վրադ . բայց ըսէ ինծի ինչպէս է այդ եռածանին ձըկնորսութիւնը :

— Սիրով : Գիտնալու ես որ ձուկը լոյսը շատ կը սիրէ : Անոր համար մենք երբ գիշերն որսալ կ'ուզենք , նաւակին մէկ կողմը չահ մը կը վառենք : Չուկը մէկէն դէպ ՚ի լոյսը կը վազէ , ջանալով կարելի եղածին շափ անոր մօտենալ : Հոն այն լուսաւոր շրջասփիւռին մէջ իրը գիւթեալ կը մնայ առանց փախչել կարենալու : Եւ մինչդեռ այսպէս շուարած կը դադարի , եռածանին որ միշտ ձեռքերնիս պատրաստ բռնած ենք , յանկարծ երագաբար վրան կ'իջեցընենք : Հաւտա ինծի , շատ քիչ անդամ կ'ըլլայ որ կարենայ մահաբեր հարուածէն ազատիլ :

— Թէ այդպէս է , երէկ գիշեր ինչո՞ւ չկրցար պիտոյիցդ համեմատ բաւական որսալ :

— Է՛հ , այդ բանը միշտ մեր կամբէն չկախուիր . ամեն անգամուն ձուկը մեր նաւակին չորս կողմը պատրաստ գտնել կարելի չէ . ան ալ իր տեղափոխութեան օրէնքներն ունի , որ ջրին շարժմանը հետ շաղկապեալ են :

— Ստոյգ . հապա այդ գմբազդութիւնը շատ անգամ կը հանդիամ քեզի :

— Է՛հ , ցաւալի պատմութիւն մըն է խեղճ ձկնորսին կեանքը . թէ որ շատ անգամ չհանդիպէր , քիչ մը աւելի բարեբաղդ կ'ըլլար , և այնչափ յանախ չէր պակսեր իրեն մարացորենը , որ իր մէկ հատիկ նեցուկն է , և որմէն ես ստէպ զուրկ կը մնամ : Բայց ինչ ընենք . յոյսերնիս Աստուածոյ վրայ գնելու ենք : Քանի որ տարիները կը սկսին այս ողիս վրայ ծանրանալ կը զգամ որ թեփիս ուժն ու երագութիւնն ալ զիս կը թողուն : Ծերութիւնը գէշ բան է մեր արուեստին :

Տխուր երես մը ցուցուց այս յետին խօսքին , որ սիրտս խշխացուց . ալ լռեցի թողլով զինքն որ երթայ ջուր առնու : Յետոյ այնպէս ըրի որ երեք օրուան մարացորենը կարենայ նաւակին մէջ պատրաստ

սւնենալ։ Խեղճը երբ այն չակնկալած բարիքը տեսաւ՝ զուարթացաւ, ու մխիթարեալ սրտիւ օրհնէնքներ կարդալով, ելաւ գնաց։

Ես ալ քայլս դէպ ՚ի սենեակս դարձնելով,

— Ի՞նչ մեծ ու երջանիկ միջոց ունի ճոխն, ըստի ինքիրենս, վշտացեալ աղքատ մը մխիթարելու և անոր օրհնէնքը չահելու։ Իր աւելորդին ոչինչ մասով մը կը ընայ անձկութեան սիրտ մը սփոփել, ու սուզը վայրկենի մը մէջ ուրախութիւն փոխարկել։ Եւ այնչափի փոխարէն շատ իսկ չէ այն սրտի գոհութեան հաճոյքն որ ըրած բարեգործութիւնը իրեն կ'աղդէ։

Սենեկս պատուհանին առջեն որ գնացի, տեսնեմ ծերուկ Դոնին կամաց կամաց թիավարելով կղղեկէս կը հեռանար։ Յետոյ հեռուները դադարելով, ու նաւակը ցցի մը կապելով նստեցաւ նաւակին մէջ քիչ մը հանգիստ առնելու։ Մարացորենի պահծու հացիկը հանեց, կերաւ, յետոյ քիչ մըն ալ ջուր խմելով փսխաթը պարզեց նաւակին վրայ, ու ներքեւ ծածկուեցաւ։

Անցուտ քնոյ հանգիստ էր խնդրածը, չտարակուսեցայ, ու սրտիս մէջէն անդորրութիւն մաղթեցի իրեն։

Զ.

Գնէն Եֆիկ։

Հաղիւ թէ երկու ժամանցեր էր վրան, երբ յանկարծ դրսէն եկած անսովոր աղաղակներ բռնազատեցին զիս զբաղանքս թողլու և պատուհանիս առջե վազելու։ Առջի բերան ինչ մեկնութիւն տալ այն աղաղակաց չէի զիտեր։ տառապելոյ մը տագնապի ձայներ էին կը հասկնայի, բայց թէ ինչո՞ւ այնպէս կը պոռար՝ չէի ըմբռներ։

Տեսնեմ երկու թիավարով պղտի նաւակ մը շտապաւ ջուրը պատռելով յառաջ կը փութար. այն մարդիկ իրենց կերպին մէջ փախուստ կ'երեցնէին։ Արդեօք չարագործութիւն մը ըրեր էին. արդեօք մաքսանենգ ոմանք էին և մաքսատան պահապաններէն հալածական կ'երթային։ Ի՞նչ էր հանդիպածը։

Տեսնեմ հուսկ ապա անոնց քիչ մը հեռանալէն ետեւ ուրիշ խեղճ ձկնորսի մը նաւակն աճապարելով ետենուն հասնելու կ'աշխատէր։ Տասը տարուան տղայ մը նաւակին իրը զեկավար կը ծառայէր, մինչդեռ հայրը, բաւական տարէց մէկ մը, առ-

ջեկն բուռն թիավարելով միջոց շահելու կը շտապէր, և թիավարելովը,

— Գողերը բռնեցէք, կը պոռար, գողերը բռնեցէք. մարդիկ, մի թողուկ, պրուկս գողցան։

Խեղճը, սաստիկ պոռալէն, տագնապէն ու բռնութեամբ թիավարելէն՝ ձայնը սպառեր էր, բայց և այնպէս կանչելէն չէր դադարեր։ Այլ ոչ օր կար որ եղկելոյն ձայնին պատասխանէ, և որչափ ալ բուռն թիավարելով կ'աշխատէր առջիներուն վըրայ միջոց շահելու, չէր կրնար հասնիլ անոնց յառաջադէմ նաւակին, որ թիավարաց երիտասարդութեան զօրութեամբը կը սրանար, զինքը հետզհետէ աւելի հեռու թողով։

Եղկելին, յոգնածութենէն ու սրտին այլայլութենէն սպառեր էր. երեսին վրայ ահաւոր յուսահատութիւն մը կը տիրէր, և աչքը փախչող նաւակին վրայ գամած ինքիրմէն գուրս կ'երենար։

Իր տագնապն ու խօսքերը մեկնելով, վերջապէս իրեն էութիւնը հասկըցայ։ Եղկելին իր արուեստին զբաղած նաւակն առանձին տեղ մը կապած էր, և ինքը հեռուները ցամքած դաշտերուն վրայ կ'որսար. տղայն իսկ նաւակին քիչ մը հեռու ժմակներ կը ժողովէր։

Նոյն միջոցին այն երկու անդգամ երիտասարդք իրենց նաւակովը մօտանց քերելով, ձկնորսին նաւակին մէջ պղտի պլատուկը կը նշմարեն։ Պատեհը յարմար էր, փորձութիւնը հզօր, ձկնորսն իսկ շատ ըղբաղած. ակնտրակել իրարու, և աչքի ծայրով շար դիտաւորութեանը հաւանիլ, մէկ րոպէի մը գործն եղաւ. մէկը կը ծռի ձեռքք կ'երկընցնէ, պտուկը կը յափշտակէ, և գործին լրումը բազկաց ուժին կը յանձնեն։

Վակայն տղուն աշքէն չկրցան ծածկել իրենց անիրաւ յափշտակութիւնը։ Հայրն անոր աղաղակէն զգաստանալով գործը կը թողու ու շուտ մը նաւակը կը վազէ, այն անդգամաց ետեկն իյնալու և պղտի գանձիկը անոնց ձեռքէն թափելու։

Եւ եղկելոյն բաղդը զինքը չմատնեց։ Հեռուները մէկ քանի նաւակ կը թիավարէին։ Այն մարդիկ ձկնորսին յուսահատաղաղակներէն կանկ կ'առնուն, փախչողները կը դիտեն, այլ էութիւնը չզիտնալով տարակուսեալ կը մնան։

Վերջապէս գողութեան կասկածէն կ'արթըննան ու սպառնալից դէպ ՚ի յափշտակողաց նաւակը կը թիավարեն։ Անոնք գալիք փոթորկէն սրտաբեկ, պտուկը վեր կը վերցընեն, չնչասպառ ձկնորսին կը ցուցնեն և

ապա մէկդի նետելով ջրին տակը կ'ընկըզ-
մեն, և իրենք թին կը զարնեն ու կը հե-
ռանան:

Այսուհետեւ չարիբը փոքր էր, և ձկնորսի
մը համար դիւրին գործ ցած ջրի մը տակէն
պտուկ մը հանել. զոր իսկոյն գլուխ տա-
րաւ ողորմելի ձկնորսը տեղը հասնելով:

— Թշուառ աղքատութիւն, ըսի ինք-
իրենս, որչափ թշնամի ունիս: Ինչպէս թէ
բաւական գառն ըրլայիր, մարդկային չա-
րութիւնն իսկ կը ջանայ գառնագոյն ընե-
լու գրեգ:

Ո՞րչափ ճոխք կան որ իրենց հարստու-
թեան գանձուց խնայելով չեն խղճեր աղ-
քատ եղկելի մը զրկելու և իր աւուր հա-
ցիկն ալ բերնէն յափշտակելու: Շատ ան-
գամ մարդկային կեանքը գողութեան յա-
փշտակութեան, զրկման ու նենգութեան
հիւսուածք մըն է, որ մեծաւ մասսմբ աղ-
քատին ու տնանկին զլուխը կը ծանրա-
նայ. և կարծես որչափ տկար ըլլայ մէկը՝
նոյնչափ իրաւունք կու տայ հզօրին զինքը
հարստահարելու:

Այս մտածութեանց մէջ էի երբ աչքս
ծեր դոնիին նաւակին վրայ ինկաւ. տես-
նեմ ինքն ալ ձկնորսին տառապանաց ա-
ղաղակներէն ցնցուեր արթնցեր էր ու նա-
ւակին հանգստեան կարասը ժողովելու,
ծալելու ու մէկդի գնելու կը զրազէր: Ցե-
տոյ երեսը խաչակնքելով պզտի կողովիկը
աջակողմը կախեց, եռանկիւն ուսկանիկը
ձեռք առաւ ու լճին ցամքած դաշտերուն
վրայ իջաւ: Հոն իր փորձ արուեստին հա-
մեմատ սկսաւ ջրով լցուն փոսերը քալել
և ուսկանովը հոն տեղ բուսած ծովային
խոտերը սանտրել:

Այս փոսերուն մէջ երբեմն պզտի ձըկ-
ներ մնացած կ'ըլլան, խեչափառներ, ժըմ-
մակներ կը գտնուին, խեղճ լճաբնակ ձըկն-
որսին նպաստ. անոնք խնամքով փնտուե-
լով կողովիկը կը լցոնէ, որ ապա վաճա-
ռելով իր մէկ հատիկ ապրուստը ճարէ: Այսպէս կ'անցնին խեղճ ձկնորսին ժամե-
րը, մերթչափաւոր արդիւնքբերելով, մերթ
ալ բոլոր ակնկալութիւնը ունայն հանե-
լով. այլ առանց իրեն վհատութիւն աղդե-
լու:

Հ. ՅԱԿՈԲՈՍ Վ. ԽՍԱՎԵՐՑԵՆՑ:

Կը շարունակուի:

ՊԱՂԵՍԻՆ

(Տես երես 268:)

ԳԱԼԻԼԻԱ.

Լեառն կարմելոս, կիսուն հեղեղատ
Սեփովլրա, կանա և Նազարէր:

ԺԴ.

Հանդէպ Պտղոմայիսի սրածայր և
կոպճուտ լեռ մը կը բարձրանայ, անուն
կարմելոս, համբաւաւոր ՚ի Ա. Գիրս,
որոյ վերայ աղօթեց Եղիա մարգարէն:
— Այս լեռը ծովուն երեսէն երեք հա-
րիւր զրկաչափ բարձր է, և կողերը
ծածկուած են ձիթենիով, վայրենի
որթով, թզենիով և ուրիշ պտղոյ ծառե-
րով, որ նշանակ են երբեմն այս կող-
մանց յառաջաղէմ մշակութեան: Ուս-
տի կարմելոս անունն որ կը նշանակէ
տնկարան, Ա. Գրոյ մէջ ստէպ իրըն
խորհրդական նշան մը առնուած է ա-
ռատութեան և պտղաբերութեան: Կար-
մելոսի արօտատեղիքը՝ համբաւաւորը
իրենց ազնուութք, իր պարտիզաց և
մրգաստանեայց հետ միանալով գեղեց
կութեան երևոյթ մը կուտային լերան,
որով և արժանի կ'ընէին մարգարէից
գովասանացը:

Այս լերան գագաթը պսակածէ կը
զարդարեն վանք մը և մատուռ Եղիա
մարգարէին նուիրեալք. վասն զի ըստ
աւանդութեան աստի բարձրացաւ Ե-
ղիա հրեղէն կառօք յերկինս: — Այս
վանքը զոր շինեցին կարմելական կրօ-
նաւորք յամին 1480, Ա. Լուգովիկոսի
ժամանակէն սկսեալ մեծ յարգանաց
տեղի մ'եղած է: Վանքին սենեկաց մի-
ոյն մէջ կրօնաւորք այլ և այլ ժամանա-
կի հնութեան բազմաթիւ առարկաներ
ժողված են, գտնելով աւերակաց և
կարմելոսի ստորոտը եղած պեղմանց
մէջ: Պ. Միջօ կը պատմէ թէ ինքը այս
ժողովածոյն մէջ տեսած ըլլայ շատ մը